


ՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ



ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

“ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆ բերող արուեստներուն մէջ ամենէն աղէկը, ամենէն պտղաբերը, ամենէն զուարձալին ու ազնուական մարդու մը ամենէն աւելի վայլողը երկրագործութիւնն է,, կ'ըսէ լիկերոն¹:” Երկրագործութիւր մայր է վաճառականութեան, վաճառականութիւնն ալ մայր է գեղարուեստից . Երկրագործութիւն, վաճառականութիւ, գեղարուեստք, ասիրեք բանին վրայ հաստատուած է ան նիւթական երջանկութիւնը՝ որուն կրնայ մարդ փափաքիլ աշխարհքիս վրայ „, կ'ըսէ ուրիշ իմաստուն մը : Ո՞ենք ալ առաջին տարուան Շազմավիպին մէջ շատ գովեստներ խօսեցանք երկրագործութեան վրայ, հիմակուան Երրոպացի ազգաց ալ մասնաւոր ջանքէն՝ որ ունին աս արշեստը ծաղկեցընելու անհամար ընկերութիւններով ու գրքերով՝ մեր խօսքը հաստատեցինք : Ի՞այց չեմ գի-

տեր թէ այսպիսի գովեստները իրեք տարի առաջ նոյն ուժը՝ նոյն ազդեցութիւնը ունէին մեր օրագիրը կարգացողներէն շատին վրայ թէ չէ : Իսկ հիմա որ օսմաննեան տէրութեան մէջ տարուէ տարի չըսեմ, հապա ամսէ ամիս ու օրէ օր կ'աւելնայ ան ջանքը, որով ամէն ազգ վառուած ու տէրութենէն քաջալերուած է՝ երկրագործութիւնը ծաղկեցընելու, ու անով հասարակաց քաջաբականութեանը հաստատուն հիմմը ձգելու, կարծեմ թէ օրագրիս խիստ հարկաւոր ու օգտակար կտորներէն մէկն ալ երկրագործական մասը պիտի սեպուի : Ի՞սյուսով քաջալերուած՝ կը սկսինք ահա հոս կարգաւ դնել հետ զհետէ աս արուեստին սկզբունքը պարզ ու դիւրիմաց ոձով . միանգամայն կը քաջալերենք մեր ընթերցողը որ առջիբերան թէ որ քիչ մը ցամաք երևնայ իրեն տեսակ տեսակ հողերը ձանչնալու վրայ խօսակցութիւնը, շուտով չձանձրանայ . վասն զի ան սկզբունքը

1 Յաղ. Պատշաճից :

բուն երկրագործութեան արուեստին իրրե այբուբենն է . առանց ասոր արուեստին տեղեակ ըլլալ անկարելի է : Հողերը ձանջնալէն ետքը՝ կուգայ զանոնք բաղադրելու կերպը, պարարտացընելու կանոնները, լաւցընելու հնարքը, տեսակ տեսակ բոյսերը մշակելու արուեստը, կենդանիներ պահելու և շատցընելու կերպը և այլն :

Ա . Խքէրէ հը հողը ձանջնալը կը այ :

Ուս, որ երկիր բանեցընել կ'ուզէ՝ խիստ հարկաւոր է որ ձանջնայ հողը . վասն զի մինակ անով կրնայ իմանալ թէ ինչ բերք կրնայ բերել : Հողը ձանջնալէն ետքը, անոր ուժին նայելով կը բանեցընէ, ու պէտք եղածին շափ պարարտութիւն կը խառնէ հետը՝ տեսակ տեսակ բոյսերուն յարմար :

Ի՞նչ և իցէ արտի մը հողը մէկ տեսակնիւթ չէ, հապա զանազան պարզ հողերէ բաղադրած է, որ ասոնք են . գայլախազ¹, պաղեղ², կիր կամ կը բային հող³ : Իւսական հողը, այսինքն ան հողն որ մէջը տեսակ տեսակ բոյսեր կրնան բուսնիլ, քիչ շատ՝ կը գտնուի ամէն տեղ . ասոր մէջը կը գտնուին զանազան բոյսերու կտորուանք ու կենդանեաց մնացորդներ :

Ի՞ս մեր ըսած նիւթերէս զատ գիտուն մարդիկ բնալուծական փորձերով տեսեր են որ հողուն մէջ ուրիշ շատ տեսակ բարակ նիւթեր ալ կան, որ թէպէտ քիչ են՝ բայց բոյսերուն վրայ մեծ ազդեցութիւն ունին, և անոնց թէ օգտակար կրնան ըլլալ՝ և թէ վնասակար, իրենց շատութեանը ու քիչութեանը համեմատ :

Աէ թէ միայն աս նիւթերս, հապանակ բուսական հողը, թէ որ մինակ ու զատ զատ գտնուին հողի մը մէջ, ան հողը անբեր ու անպիտան կը սեպուի . լաւ հողը պէտք է որ աս նիւթերէս խառնուած ըլլայ :

Ո՞արդիկ հողին բարակ մասունք-

ներուն զօրութիւնը չգիտնալով՝ շատ անգամ անօգուտ փորձեր ըրին, ու տնկած բոյսերնին առաջ չեկաւ: Լոյն պէս չգիտնալով թէ որ երկրին ինչ տեսակ պարարտութիւններ դնելու է, հողին բնութելը հակառակ նիւթեր խառնելով աւրեցին . ասով ինչուան Խւրոպայի մէջ ալ որ այնչափ ծաղկած կը սեպուի երկրագործութիւնը՝ շատ ծուռ սկզբունքներ մտեր է ոմանց միտքը, որ ուրիշները կը ջանան հետ զհետէ շտկել:

Ո՞ուզե՞ս հասկընալ թէ ինչ մեծ ազդեցութիւն ունի հողը բոյսերուն պտղաբերութեանը վրայ . տեսակ տեսակ հողերէ բաղադրած ու երեսի վրայ մնացած երկու երկիր ընտրէ ու անոնց հողը քնննէ . կը տեսնես որ աս երկու հողերը թէպէտե նոյն գիրքը, նոյն խորութիւնը, նոյն օդը, նոյն խոնաւութիւնը ունենան, չեն կրնար նոյն բոյսերը նոյնպէս ուժով ուռացընել՝ թէ որ իրենց հողն ալ նոյն բաղադրութիւնը չունի : Ո՞ ասն զի հող կայ որ մէջը մէկ տեսակ բոյս միայն կը բուսնի, ան ալ տկար . հողալկայ որ շատ տեսակ բոյսերով ծաղկած է, ու ամէնն ալ մէկմէկէ ուժով, մէկմէկէ բարեբեր : Ուստի կ'արժէ որ երկրագործութեան ետևէ ըլլալ ուզողը՝ ամէն բանէ առաջ հողերուն տեսակները ձանջնալ սորվի :

Գայլախաղ էամ Իշաղ :

Ո՞եր լեզուին մէջ գայլախաղ բառը ընդհանրապէս որ և իցէ կարծը քարի համար ըսոււած կը գտնենք . և սովորաբար տաճկերէն սիւմպառէմ ու լադակ լաշը ըսոււածին տեղը կը գործածենք : Ի՞այց երկրաբանութեան ու երկրագործութեան մէջ գայլախաղը սելով կը հասկընանք ութը տեսակ նախնական հողերուն մէկը, որ ուամկօրէն հասարակ աւազ կ'ըսուի : Ի՞ս գայլախազը ուրիշ ամէն տեսակ հողերէն աւելի կը գտնուի . ասոր զուտը, այսինքն բնալուծական կամ քի-

միական արհեստով զտածը՝ ձերմակ
նիւթ մըն է որ հոտ ու համըունի .
Երբոր բիւրեղանայ՝ թափանցիկ կ'ըլ-
լայ, ու ձեռքով որ շփես՝ պինտ կու-
գայ ձեռքիդ :

Պայլախազգին հետ միշտ քիչ մը եր-
կաթ խառնուած ըլլալուն՝ դոյնը գե-
ղինի կը զարնէ . Հատերը մանր ու խոշոր
կ'ըլլան , ձեւը աւելի կլոր : Ու ազն ու
կոպիճը՝ ծովերու ու գետերու քով
եղած գայլախազգոտ քարերուն ման-
րուքներն են որ ջուրը վրանին զարնե-
լով կը փշուին :

Եւազին գլխաւոր տեսակները ասոնք են :

Ա. Շաբախն աւազ. ասոր հատեցը մանր են, ու կարգ կարգ կը գըտնուի ջրի եզերքները, երթեմն ալցամաքին ներսերը. աս աւազը հովենդիւրաւ ասդիս անդիս տարուելուն համար շաբախն բառեր է:

Աս աւագին մէջ բոյսերուն աձմա-
նը յարմար նիւթ քիչ ըլլալուն, և
շարժական ըլլալուն համար, շատ
դժուար է մշակելն ու բանից :

Բ . Պատրի աւազ . ասոր հատերը առ
ջինէն աւելի կլոր ու խոշոր են : Առ-
վորաբար գետերու քով ու ծովեցերք-
ները , վազուկ ջրերու ու աղբիւրնե-
րու տակ կ'ըլլայ . շատին գոյնը փայ-
լուն ձերմակ ու մաքուր է : Ի՞ս աւա-
զին մէջ ալ բուսական նիւթերը վա-
զուկ ջրերէն քշուելով՝ շատ անդամ
երկրագործին աշխատանքը պարապ-
կր հանեն :

Գ. Արէալու աւազ. աս անունը կը
տրուի աւազին՝ երբոր անոր հարիւ-
րին ծ կամ ծ ժանդ կամ ոքսիտ է :
Ա' երենայ թէ աս տեսակ աւազը եր-
կաթախառն քարերու մանրուքն է .
ու ան ատեն պատաքեր կ' ըլլայ ասիկայ՝

Երբոր մէջը գտնուի պաղեղ ու բռւսական հող։

Դ. Ակադեմիայութ առաջ. ասիկայ առջին.
Ներէն աւելի պտղաբեր է . վասն զի
առատ միքայէն՝ զատ՝ կայ մէջը նաև
կրային հող, մանեզիա, պաղեղ ու
երկաթ . Ակադեմիայութ աւազը մէկ հա-
տիկ է շային ու թագ դաշտերը պա-
րարտացընելու համար :

Ե . Աւագանուն աւաղ . սովորաբար
ծովու մօտիկ հողուն տակը կ'ըլլայ
ասիկայ , ու խեցիներու կտորուանք՝
կրաքար ու ծովային աղշատ կայ մէ-
ջը : Ի՞ս խեցախառն աւազը կրով ու
մարնայով՝ խառնուելու ըլլայ նէ ,
կրնայ պարարտութեան տեղ գործա-
ծուիլ :

Հ. ԳՐ. ԱԼ.

ԱՐԴՅՈՒԹԵԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ

ԱՐԴՅՈՒՆ ուր որ ըլլայ՝ ամէն տեսակ
բանով կրնայ ապրիւ թէ կանանց ե-
ղէնով, թէ արմատիքով, թէ պտղով,
թէ արմատներով և թէ մսով. բայց
կերածը միշտ անանկ բաներ պիտի ըլ-
լան՝ որ անօնցմով կարենայ սնուռնդ
առնուլ ու չմնասուի : Աւրիշ կենդա-
նիները ամէնքն ալիրենց կազմուած-
քին յարմար կերակուրները միայն
կրնան ուտել . մարդս է որ ընդհան-
րապէս ամէն բան կ'ուտէ . և բոլոր
իրեն գործարանները , այսինքն ակ-
ռաներն ու փորոտիքը ամէն տեսակ
կերակրեղէններու . յարմար են :

Վարդս որովհետեւ կենդանիներէն
աս կողմանէ ալբուրովին տարբերէ,
ուստի ինչ որ գտննէ՝ պիտի չուտէ, հա-
պա իրեն ախորժակին, բնութեանը,
խառնուածքին, տարիքին ու այխա-

1. Խաղաղ օլունյաց:

2 Բիւրեց պէտք ըսել է . իսկ բնալուծութեան
կամքիմայիք մէջ բնուեանաւ կ'ըսոփ՝ երբոր ինչ և
իցէ նիւթի մը զուտ մասունքը իրարութով կուգան,
ու ջրին սառելուն նման՝ այլայլ կանոնաւոր ձևեր
կ'առնեն :

Յ Կ Ա Ր Ե Վ Կ Ր Ա ԾՈՒ Բ Խ Ո Հ Ո Ր Ա ւ Ա Գ Ր ։ Մ Ձ ։ Տ Ե Լ Ո Յ ։

1 Միւս կըսուի ան փայլուն քարը որ գանակով
թեաթ թեաթ և կառու է ու այս տեսանի է :

թերթի թերթի կը կտրուի ու չափ տեսակ է :
2 Այսինքն տեսակ մը հող կամ կաւ է , որուն
վրայ ետք կը խօսինք :